

## ԿԵԱՆՔԻ ԽՕՍՔԵՐ

Տէր, առ մզ երթիցուք, բան  
կենց յաւիտենականց ու-  
նիս: (Յօվն. Զ. 69):

Մարդը իր գոյութեան տռաջին օրէն ցանկացած է յաւիտենական կեանքի և անմանութեան: Այդ փափաքը ունին նաև այսօրուան մարդերը առ հաստրակ: Յար-  
գելի են անշուշտ այն սակաւաթիւ բացա-  
ռութիւնները, որոնք յաւիտենական կեան-  
քի փափաքը չեն զգար:

Ո՞ւրքէ կու գոյ ժեզի յաւիտենակոն  
կեանքի կամ անմանութեան այս հզօր փա-  
փաքը, և ի՞նչպէս կրնանք ժեզք բերել  
անոր իրականացումը:

Անմանութեան փափաքը մարդուն  
ներսը գոյութիւն ունեցող բնածին զգա-  
ցում մըն է, մարդկույին քնութիւնը  
յատկանչող պարրեէն մին է այս: Այս  
իրազութիւնը հաստատելու համար բաւա-

կան է աչքի առջեւ բերել Եգիպտական մո-  
միանիրը, որոնք իրենց երիթացած շըրթ-  
ներով լուի կը կրկնեն իրենց յաւիտենա-  
կան իղձը յաւիրժական կեանքի:

Շատ իմաստուններ և իմաստասէր-  
ներ ջանացած են ըսեւ իրենց լաւագոյնը,  
ցոյց տալու համար մարդոց այն համրան  
որ կը առնի գէպի անմանութիւն: Առոնց  
աւելի կամ պակաս յաջող ցուցմունքները  
ուղեցոյց հանդիսացած են բիւրաւոր ան-  
հատներու, ընթանալու համար զարիփիր  
այն հանապարհով որ կը հանէ մտրդը երկ-  
նամերձ բարձունքներու:

Որքան ալ որ զօնմ էին հին իմաս-  
տուններու քարոզած պկրունքները,  
այնունանգերձ անբաւարար կու գայիք՝  
լիովին գոհացում տալու մարդոց նոգեկան  
պահանջիքին, և անս Գալիլիոյ խոնորհ  
ըլուրներուն վրայ սկսած հնչել հմայիչ  
ձայն մը, որ մարդոց սիրտերն ու հոգի-  
ները առն քնող ոյժ մը ունէր: Զայն մը;  
որ յաւիտենական կեանքի նոր խօսքեր  
կը հնչեցնէր, պարզ ու յստակ, զօնմ ու  
սրտագին:

Այդ ձայնը իր ետեւէն կը քաշէր մար-  
դերու խումբ մը: մարդեր՝ կարօտ լոյսի,  
կարօտ իմաստութեան, կարօտ հոգեկան  
վերացումին Այդ նոր Վարդապետը ահա  
ունէր իրենց փստապծը: Կեանքի, բարձր

իմ ժողովուրդն է մեր պատմութեան ուսկին: Ուսկիները կու զան ու կ'երբան.  
Ժողովուրդն է որ կը տեւէ: Այսօր, այս խորանին վրայ, ես ուպէսզի մէկ հայ  
ուրի կամ մանուկի արցունքը սրբեմ, մէկ հայ ընտանիքի ուղանին վրայ  
պատառ մը հաց հայրաքրեմ, իբրև Կաբողիկոս Մեծի Տաճն Կիլիկիոյ ըն-  
տրութեան ատեն ինծի տրուած այս ոսկի արծիւը, այսօր ձեր բոլորին առջեւ  
կը հանեմ եւ զայն համբաւելով կը զնեմ այս սուրբ սեղանին եւ կը խոստա-  
նամ ձեր բօլորին, որ գերազոյն Կարելիս պիտի ընեմ որ մեր ժողովուրդին  
համար ինչ որ Աստուած ինծի տրուած է՝ զայն երեն վերադարձնեմ մեր ժողո-  
վուրդի վերականցնումի մէջէն: Այս յօսով կը համբուրեմ Ս. Սեղանը եւ կը  
մեկնիմ մէկ-եւկու օրէն դէպի Անքիլիսա:

Եր աւեակեալ Լենինսկան ու Սպիտակ այցելեցի, Տանդուած էկն-  
երէն երկու կոսրտուած տախտակի կորունե վերցուցի զետինէն: Զանոնք խաչի  
վերածած, եւ փոխան ոսկի արծիւին խաչի վերածած, յաջորդ Կիրակի Ս. Ե-  
րիլիսափ Ս. Խորանին վրայ պիտի զանամ եւ ժողովուրդին պիտի ուղղեմ  
իմ խօսքը ձեր սիրոյ ու եղբայրութեան, հայութեան միութեան բարգմանը  
հանդիսանալով սփիւռի մեր ժողովուրդին:

կեանքի, յաւիտենական կեանքի ըղձալի խօսքեր կը թագէին Անոր շրթներէն, Ան իր շուրջը կը ստեղծէր մազնիւական դաշտ մը, որուն մէջ պարուրուիլ այնքան քաղցր էր և հեշտալի:

Վարդապետը կը խօսէր հեղինակութեամբ, կը խօսէր սիրով, կը խօսէր առինքնող քաղցրութեամբ: Անոր խօսքը դիւրիչ էր և սրտագրաւ: Անոր քարոզած գաղափարները կը վերացնէին լուսաւոր ու հոգին դէպի եթերային լուսաւոր բարձունքներ: Անոր մեղմանունչ բառերը կը թափանցէին ունկնդիրներու կորդացած գանկերէն ներս, հոն յաւաշ չացնելով հոգիները հրդեններ: Զինքը մէկ անգամ լուսողները՝ երկորորդ անգամ՝ ալ կու գային ունկնդրիլու և ընարեալներու խումբ մը ինքզինքը անկարող կը զգար բաժնուելու Անկէ, որ ունէր յաւիտենական կեանքի խօսքեր:

Վարդապետը ստկաւ տարիներ միայն բոլորց այս երկրին վրայ, վասնզի մահաւուն խորչակներ ուզեցին չորսնել այն ծիրերը որ սկսած էին վիթիլ հոգիներու մէջ: Ցորենի արտերուն բարելի տեսքը դրսած էր նախանձը չարին, որ փութաց իր որսմին խաւարը խառնել ցորենի լուսատիպ սպիտակութեան:

Երկնային սերմացանին ստկաւ տարիներու վաստակը ստկայն բաւական եղու որ մարդիկ ունենան Աւետարանը, Գիրքը կեանքի խօսքերուն, որ կոչուած էր լուրաւորելու մարդոց հոգիները, ոսյօ տալու անոնց՝ յաւիտենական կեանքին տանող սիրոյ ճանապարհը: Այդ ճամբարն թէկ նեղ էր՝ բայց կը բաւէր պարունակելու բազմութիւնը նույիրեալներու, ու դոնչ պիտի ուզէին բարձրանալ դէպի յաւիտենական կեանքի երկնային կայտները:

Սիմոն Գետրոս վերջապէս դաստ էր այն վարդապետը որ յաւիտենական կեանքի խօսքեր ունէր, և հետեւցաւ ունոր քայլերուն: Իր յայտարարութիւնը, արտասանուած տոկէ մօտ քառն գարեր տառչ, այսօր ալ տակուին կ'արձագանգէ շատերու հոգիներուն մէջ: Հոգիներուն մէջ անոնց, որոնք չեն մարտ անմանութեան փրկարար տեսչը, և կը տանկան

## Ս. ՊԵՏՐՈՍ ԵՒ Ս. ՊՈՂՈՍ

Մեր Շարակնացին մէջ սԳլխաւոր Առաքելոց պիտակուած Առաքելոց դասուայիս ախտաններուն խնկելի տիչատակէ կը կատարուի բալոր միւս եկեղեցիներուն մօտ Յունիս ամսոյ 29ին, մեծաշուշ հանգիւ սաւորութեամբ (մանաւանդ Հռովմէական Կոթողիկէ Եկեղեցւոյ մօտ, որ նկատուած է քանանայական և այլ ձեռնադրութիւն կատարելու նախապատիւ օրը): Իսկ մեր ժամ ալ միշտ միտսին տօնուած զոյդ այս տուքեալները կը տօնուին տարուան վերջին օրերուն, Ս. Ծննդեան տօնը՝ կամ շարաթապահքը՝ կախիոզ Աւագ Տօներու շարքին: Առաջինը կոչուած է նաև պէմ հաւատոյց, իսկ երկրորդը՝ անօթ, ընտրելոյց կոմ հնիթանուաց տափեալը: Յունաց մօտ մեծ այդ տօնով վերջակէաց կը դրուի Առաքելոց Պատքին, որ կը սկսի Հագեգալուսէն ութ օրեր ետք:

Ս. Գետրոս միշտ կը յիշուի գլուխը տուքելոց դասուն, գուտի տարիքով երբիցույնը ըլլալուն: Դալիշիացիքի էր և զրայումօվ մկնօրս, իր կրտորի եղրո՞նախակոյ Անդրէաս տափեալի հետ Արմունացած էր և, ըստ Լատինական աւանդութեան, ունէր գուռութիւն՝ Փեթրօնիլս անունով, որ կը նշանակէ Դուռար Գետրոսի և որ անցած է Լատին եկեղեցւոյ առորդերու շարքին, Մայիսի 31ը ունենալով իրեւ յիշատակութեան օր:

Գետրոսի բռն անունը Սիմոն էր Սիմոն կ'առաքեալներէն, որ անունաւ փոխութեան ենթարկուեցաւ Փրկչին կողմէ: Գետրոս (Յունատէն Գետրէ = Վէմ) կոչուեցաւ իր հաւատարութեան հա-

ըլլալ յաւերժական կեանքի անսպաս Աղքիւրին մօտ, յագենալու համար հոգիներու անմանաբար նեկատրով: Անոնք, ձայնակելով Սրբազն Առաքեալին, կը կրկնէն: Տէր, որո՞ւն պիտի երթանք, յաւիտենական կեանքի խօսքեր ունիս Դուռն:

ՆՈՐԱՅԻ ԱՐԳԵԳՈՒ.